

## ՎԱՀԷ-ՎԱՀԵԱՆ ԳՐԱԿԱՆԱԳԷՏԸ

(Բերքահաւաքի երրորդ հատորին առիթով)

## Պ. ՍԻՄՈՆԵԱՆ

Բերքահաւաքի երրորդ հատորին մէջ, հրատարակուած Պէյ-րուկ 1993-ին՝ հարցազրոյցի մը առիթով, հայ գիրի վաստակաւոր մշակ Վահէ-Վահեանն իր գիրի բերքին համար արտայայտած է հետեւեալ բաղձանքը. «Իսկ եթէ շնորհուի ինծի ժամանակ ու միջոց, բաղձանքս է գրադատական կամ՝ միտքի հարցերու շուրջ տեսակէտ պարզող իմ պատրաստ էջերս համախմբել երեք հատորի մէջ, Բերքահաւաք ընդհանուր խորագիրով»<sup>(1)</sup>:

Այդ բաղձանքը իրականացնելու հոգեկան գոհունակութիւնը ապրեցաւ ալեհեր գրագէտը Բերքահաւաքի յաջորդական երեք հատորներուն հրատարակութեամբ՝ 1978, 1987 եւ 1993 տարիներուն, հատորներ, որոնք համադրելով ընդհանրապէս իր խմբագրած Անի գրական ամսագրին (1946-1955) եւ հայ մամուլի տարբեր օրկաններուն մէջ լոյս տեսած գրադատական, գրական տեսութիւններ պարզող, հայ մշակոյթի հին ու նոր արժէքներուն եւ դէմքերուն մասին խոհեր եւ տպաւորութիւններ ձեւակերպող յօդուածներն ու ուսումնասիրութիւնները՝ հայ մտքի սեւեռումին բերին գրականագէտ-գեղագէտ Վահէ-Վահեանը, որ առաւելապէս ճանչցուած ու ծանօթ էր իբր բանաստեղծ:

Մտքի իրագործուած բերք մըն էր Վահէ-Վահեանի գրականագիտական վաստակը, որ իբրեւ մտաւորական անխոնջ ճիգի մը արգասիքը հատորի կամ հատորներու կողքին տակ լոյսի կու գար, նաեւ ծառայելու համար Սփիւռքահայ Գրականութեան ուսումնասիրութեան աղբիւր: Այդ տեսակէտէն մօտեցում մը Բերքահաւաքի երեք հատորներուն կ'արժեւորէ Հեղինակին բերած նպաստը սփիւռքահայ գրականագիտական միտքին, որ սակայն Յակոբ Օշականէն եւ Արշակ Չօպանեանէն ետք, չի յատկանշուիր իր կշիռքին ծանրութեամբ: Ո՛չ Օշական, ո՛չ Աղբալեան եւ ո՛չ ալ Ա. Չօպանեան ունեցան բաղդաւորութիւնը ի կենդանութեան իրենց գրականագիտական մտքին բերքահաւաքը կատարելուն իրենց հայեցողութեամբ՝ որումն ու յարդը

դուրս ձգելու նախանձախնդրութեամբ: Վահէ-Վահեան զոյգ պատեհութիւններու բարիքը ունեցաւ: Նախ՝ իր բերքահաւաքը հրատարակուած տեսնելու եւ ապա՝ զայն իր ճաշակով խմբագրելու: Բայց, այլապէս նպաստաւոր այդ պատեհութիւնը օգտագործուած է ի վնաս շոտլանդացիներու ընծայած այն տուրքին, որ մղած է իր բերքահաւաքը անձամբ խմբագրող հեղինակը՝ իր գրիչէն ելած ամէն գիր ու խօսք փրկելու գրական առատաբանութեամբ, իր հատորներուն մէջ ընդգրկելու շատ մը պարագայական խօսքեր, դէմքեր ու գիրքեր, գրական շահեկանութեամբ չպաշտպանուած յօդուածներ: Բերքահաւաքի մը պահուն, գիրի սերմնացանը յարդն ու որոմը դուրս ձգելու առարկայական խտադատութեամբ պարտ էր մօտենալ բերքին...: Բերքին որակն ու բովանդակութիւնը անպայման կը շահէր: Որովհետեւ կա'ն խօսքեր, ոգեկոչումներ եւ գրութիւններ՝ որոնք իրենց օրին եւ ժամանակին կ'ըսուին, կը գրուին եւ պարագայականին կը նիքով ալ կը մոռցուին: Ընտրութեան ինքնահսկումի զգացողութիւնը տիրապետող չէ եղած Վահէ-Վահեանի բերքահաւաքի պահուն...:

Բերքահաւաքի երրորդ հատորի խմբագրման սկզբունքն ալ չեղած է զինք կանխող երկու հատորներուն բովանդակութեան ոճէն: Առաջին երկու հատորներուն մէջ տիրականը՝ մշակոյթ տարազին տակ մտնող արուեստն ու գրականութիւնն էին, կա'մ անոնց սպասարկու դէմքերը: Անոնց սեւեռումէն կը բխէր Վահէ-Վահեանի ազգային-հասարակական հայեացքը: Մինչդեռ երրորդ հատորին մէջ հրապարակագրականը, ազգային խոհերն ու պարագայական խօսքերը եւ ուղերձներն են բերքահաւաքիին էջերը ծաւալող նիւթերը, որոնք այլապէս շահեկանութենէ զուրկ չեն եւ Վահէ-Վահեանի ազգային-հասարակական աշխարհահայեացքը զրոսեւորելու իրենց հանգամանքով կրնային ուրիշ հատոր մը կազմել: Կ'երեւի թէ մէկ կողմէ անոնց դուրս մնալը յաղթահարելու ներքին դժուարութիւնը, միւս կողմէ ուրիշ հատոր մըն ալ կազմելու հեռանկարին հեռաւորութիւնը, բերքին գրական դիմագիծը չպահելու գնով, հարկադրած են նման գիջում մը, այլապէս իր գրական նախանձախնդրութեամբ յայտնի հեղինակէն...: Ուրիշ գիջումի մըն ալ ինքնայօժար պէտք չէ ըլլար Բերքահաւաքի երրորդ հատորի բովանդակութեան ընտրութիւնը: Արդէ'ն հատորի մէջ մտած՝ Յարալէզներու Հաշտութիւնը, Սովետական Հայաստանի Գրողներու Երկրորդ Համագումարի Ելոյթներն ու տպաւորութիւնները իրենց արգարացիութիւնը չունէին Բերքահաւաքի երրորդ հատորին մաս կազմելու...:

Իսկ ինչ որ Բերքահաւաքի երեք հատորներուն՝ «Դէմքեր հայ մշակոյթի պարունակէն», «Դէմքեր ազգերու գրականութենէն», «Գիրքեր», «Գրական տեսութիւններ եւ գրախօսականներ» եւ «Հար-

ցազրոյցներ»՝ բաժիններէն կը կազմուի իբր տպաւորութիւն կը ցոյցնէ Սփիւռքահայ գրական կեանքին մէջ աւելի քան վաթսուն տարի բեմէն եւ մամուլի էջերէն արտայայտուած գրչի հեղինակաւոր դէմքի մը գրական աշխարհահայեացքը, որ օժտուած էր գեղագիտական իւրայատուկ զգայնութեամբ եւ ճաշակով եւ հիմնաւորուած՝ ազգային եւ միջազգային գրականութիւններէ համադրուած գրականագիտական հմտութեամբ: Հիմնականին մէջ՝ Անիի էջերէն արտայայտուած գրականագէտը իր դատումի եւ գնահատումի խօսքը ըսած է Հայրենիք-Սփիւռք տարածքին վրայ այն բոլոր գիրքերուն, հրատարակութիւններուն, դէմքերուն, երեւոյթներուն եւ շարժումներուն մասին որոնք գեղարուեստական-ընդհանրական արժէքէն, ազգային-հասարակական բովանդակութեան շահեկանութենէն եւ իր իսկ դաւանանքէն թելադրուած ըսելիք ունեցած է, ըսելիք մը, որ չէ վերապահած վաւերական արժէքի մը հանդէպ հիացումի եւ գնահատանքի գեղումներուն հետ, ստուերներուն մատնանշումն ու քննադատական սլաքները: Գրական-մտաւորական պարկեշտութենէ մեկնող դատողութեամբ մը ձաղկած է Սփիւռքահայ գրական կեանքէն ներս յայտնուած այն բոլոր յոռի բարքերը, նախապաշարումները, նեղմտութիւնները, որոնք ժխտական անդրադարձ կ'ունենան գրականութեան ազատ ծաղկումին եւ աննախապաշար դատումին վրայ: Ինք իբր գրականագէտ-քննադատ՝ փորձած է, — գիրքերու մասին իր դատումները վկայ, — մնալ անկողմնակալ դիրքերու վրայ, հակառակ որ կողմի մարդ եւ մտաւորական ըլլալով՝ յանձնառու գրականութեան ջատագովը հանդիսացած է:

Բերքահաւաքի երրորդ հատորին մէջ մէկտեղուած են իր օրին Անի գրական ամսագրին համար առաջնորդող խմբագրականի դեր կատարած հետեւեալ յօդուածները. «Սեմին վրայ», «Յառաջապահ գրականութիւն», «Հաւատաւոր եւ Անշեղ», եւ «Յարացոյցը», խմբագրականներ, որոնք իրենց պարզած եւ տարազած տեսութիւններով կը բացայայտեն Վահէ-Վահեանի գրական հանգանակն ու դաւանանքը, որոնք միաժամանակ եղած են իր ստեղծագործական ուղիին յարացոյցը:

Վահէ-Վահեանի գրականագիտական հայեացքները առաջին օրէն իրենց մեկնակէտ ունեցած են գրականութեան ընկերային դերը, որ ժխտումն է կեանքէն եւ ընկերութենէն խզուած ինքնանպատակ գրականութեան մը «բմահաճ պերճանքին»: Գրականութեան կոչումը իր ընկերային դերով պայմանաւորող այս կեցուածքը, որ գիրքերը դատելու իր շափանիչը հանդիսացած է, չէ զիջած սակայն արուեստի պահանջներէն, «որովհետեւ, բոլոր արուեստներուն նման, գրա-

կանութիւնը կեանքն իսկ է՝ ապրուած, ապրուող կամ ապրուելիք, ձեւառումը՝ եղածին, խորատեսուածին, կամ տեսլականօրէն գուշակուածին, նիւթ է, լինելութիւն ու վերափոխում»<sup>(2)</sup>։

Գրականութիւնը «քմահաճ պերճանք» դաւանելով զայն ապառողջ սեւեռումներով առաջնորդողներուն, որոնք նաեւ անցեալէն կտրուելու միտումներ արտայայտած են, գրականագէտ Վահէ-Վահեան հակադրուած է «հեռանկարաւոր ու կենսունակ գրականութեան մը ձեւաւորման» սկզբունքով՝ անցեալի հանդէպ ալ յարգալիբ վերաբերումով. «Անին, սակայն, ո՛չ միայն չ'ուրանար անցեալը, այլ ունի պատկառոտ ու գուրգուրալից պաշտամունք՝ հանդէպ այն բոլոր ուխտեալներուն, որոնք հայ հոգիին ու մարդկութեան գանձարանին մէջ դրեր են ազնիւ մաս մը իրենց սիրտէն ու միտքէն»<sup>(3)</sup>։

Յառաջապահ գրականութեան մը ձեւաւորման հարազատ ուղին գրականագէտին համար կ'անցնի երկու ձգտումներու ներդաշնակ համաձուլմամբ յատկանշուող ընթացիկէ մը, որ իր լոյսը կ'առնէ համամարդկային եւ ազգային կեանքը խլրտող ձայներէն, երեւոյթներէն եւ շարժումներէն. (ա) «Առանց գաղափարի՝ չկայ իմաստաւոր շարժում. եւ առանց իմաստաւոր շարժումի՝ չկայ գրականութիւն»<sup>(4)</sup>։ (բ) «Բանալ սիրտը՝ ժամանակը լեցնող, այլ մանաւանդ՝ իր ժողովուրդը դղրող մեծ յուզումներուն դէմ, դնել՝ հոգիին ականջը՝ այդ նոյն ժամանակէն ու ժողովուրդէն բարձրացող կամ անոնց մէջ խլրտող ձայներուն, ընդունի՛լ զանոնք իր մէջ, յստակութիւն, կարգ ու կշռո՛յթ տալ անոնց եւ արտաբերել՝ զանոնք գեղեցկութեան օրէնքներով — ահա թէ ինչ կը պահանջուի գրագէտէն, եթէ պիտի մնայ տէրը իր յառաջապահի դիրքին»<sup>(5)</sup>։

Վահէ-Վահեան գրականագէտին ազգային ուղղութիւնը, որ խորհրդային Հայաստանի հետ ըլլալու կողմնորոշումով յատկանշուած է՝ իր ազդեցութիւնը ունեցած է գրական իր հայեացքներուն վրայ։ Այդ հայեացքներուն հաւատարիմ հետեւողականութեամբ մը անշեղօրէն ընթացած է։ Ազգային-գրական իր կողմնորոշուած ընթացիկը մօտ ու հաղորդական պահած է իր Հայաստանի մէջ մշակուած ազգային եւ համամարդկային բովանդակականութեամբ գրականութեան հետ, որքան ալ ան իր վրայ հրաւիրած է գաղթակղիչ ակնարկներն ու սլաքները «արուեստը յանուն արուեստի սկզբունքով երգում ընող մաքրակրօններուն»<sup>(6)</sup>։ Որովհետեւ իբր գրող եւ գրականագէտ՝ Վահէ-Վահեան եղած է հաւատաւորներէն մին ձգտումաւոր գրականութեան զարգացման՝ Հայրենիքի թէ Սփիւռքի մէջ։

Ձգտումաւոր գրականութեան բանաձեւումը, սակայն, գրականագիտական տեսութիւններուն, գիրքերու դատումներուն եւ գրական գործերու վերլուծումներուն մէջ գեղագիտական ըմբռո-

նուններուն եւս կարելոր տեղ տուած է՝ արուեստի եւ գրականութեան համար պահանջուած շափանիչով: Արուեստին համար գեղեցկութեան էատարրը, որ վեր կը մնայ ամենէն լուսաւոր եւ յառաջադէմ գաղափարներու պարունակէն՝ կը պայմանաւորուի ձեւի այլազան, նորամէտ յղացքներով եւ երանգներու հարստացման որոնումներով:

Գրականութեան եւ արուեստի տեսարանական եզրերու մէջ առկայ եղած են երկու ծայրայեղ հասկացողութիւններ: Չեւը, արուեստի արտայայտչական կերպերը անտեսելով, խորքին անարուեստ պարզունակութեան նախապատուութիւն տուողներ: խորքին դատարկութիւնը, ոչինչ ըսող խորհրդասքողութիւնը ձեւապաշտութեամբ պարտկողներ: Գրականագէտ Վահէ-Վահեանի գեղագիտական դրոյթը ներդաշնակումն է ճշմարիտ գրականութիւնը պայմանաւորող երկու եզրերուն. «Գրականութիւնը՝ զէ՞նք յաղթական պայքարի, միջոց հոգետեսուած նպատակի — անկասկած: Բայց նաեւ ու միշտ գեղեցկութիւն: Նիւթ, ոգի, գաղափար, բայց նաեւ արուեստ՝ անզիջելիօրէն, յղացումներու, ընդգրկումներու եւ ձեւի երջանիկ զանազանութեամբ մը: Ահաւասիկ իմ բաղձանքս — սնուցանել արուեստը՝ գաղափարով, գեղեցկացնել գաղափարը՝ արուեստով: Եւ ամենէն տոկուն արդիւնքները սովետահայ գրականութեան՝ կը վկայեն թէ կարելի է հաշտեցնել խորքն ու ձեւը, նպատակն ու արուեստը: Աւելի՛ն. այդ երկուքին ներդաշնակումովը միայն կ'իրականանայ ճշմարիտ գրականութիւնը»<sup>(7)</sup>:

Հայ գրականութեան բազմակողմանի երեսներուն հմուտ գրականագէտը Անի գրական ամսագրի խմբագրի հանգամանքով մօտէն հետեւելով Սփիւռքահայ Գրականութեան զարգացման հոլովոյթին, անդրադառնալով ամսագրի էջերէն սփիւռքահայ գրողներու գիրքերուն՝ գոյացուցած է իր սեփական հայեցակէտը Սփիւռքահայ Գրականութեան արժեւորման եւ գնահատութեան շուրջ: Բերքահաւաքի երրորդ հատորին մէջ Սփիւռքահայ Գրականութեան մասին տեղ գրուած դատումները ընդհանրական պատկերացումը կու տան յետեղեռնեան գրական ճիգին եւ իրագործումներուն: Գրականագէտի իր հայեցողութեան մէջ Սփիւռքահայ Գրականութիւնը տասնամեակներու եւ սերունդներու բաժանումով կը պատկերանայ եւ արագ ակնարկով կու տայ բնութագրումը իւրաքանչիւր շրջանի եւ սերունդի ընտանեկան, ազգային, ընկերային եւ տեղական պայմաններու առաջացուցած եւ պարտադրած տազնապներուն: Սփիւռքահայ կեանքին հետզհետէ կայունացումով եւ տեղայնացումով հայ գրողներուն «այլամերժ մեկուսացումէ» դուրս գալով, մտաւորական հորիզոնի ընդլայնման եւ մշակութապէս լուսաւորեալ կեդրոններու մտածողութեան հետ շփումի եւ հաղորդակցութեան բարիքն ու նպաստը կը

վերբերէ՝ ի շահ Սփիւռքահայ Գրականութեան զարգացման: Հայ ժողովուրդի կեանքին մէջ Սփիւռքին ողբերգութիւն մը ըլլալուն ընդգծումով՝ կը հաւատայ, սակայն, որ արեւմտեան քաղաքակրթութեան յառաջընթացէն եւ անոր գրական իրագործումներէն օգտուելու միջոցներով Հայկական Սփիւռքը կոչուած է իմացական օգտաշատ ներգործումներ կատարելու մեր գրական անդաստանին:

Արձակի եւ բանաստեղծութեան կալուածներուն մէջ, սփիւռքահայ գրականագէտին չափանիշով, Սփիւռքահայ Գրականութիւնը արժանի մնալով իր կոչումին՝ «յաջողած է կատարել սեւեռումներ Սփիւռքի մեր վիճակներէն, անհատական ինչպէս հաւաքական ապրումներէն: Յետ-Ապրիլեան գրողներէ եկած մեր գրականութիւնը, իր լաւագոյն տուրքին ընդհանրութեան մէջ, արձակով ու բանաստեղծութեամբ ալ, յաջողած է սեւեռել հիմնական գիծերը՝ շատ անսովոր պայմաններու տակ ապրուած կեանքի մը երեւոյթներուն: Ու կը հաւատամ թէ, իրագործուած այդ արդիւնքը, արտակարգօրէն բացառիկ գոյավիճակի մը իբրեւ վկայութիւն, ունի ու կը պահէ առանձնայատուկ իր անկիւնը մեր ընդհանուր գրականութեան մէջ»<sup>(8)</sup>:

Գրականագէտ Վահէ-Վահեան ընդունելով հանդերձ Սփիւռքահայ Գրականութեան առանձնայատուկ տեղը մեր գրականութեան ընդհանուր համայնապատկերին մէջ՝ կը վարանի դէմքեր, երկեր առանձնացնելով յիշելու: Գրականութիւն մը դէմքերով եւ գործերով կ'արժեւորուի: Իրը՝ ընդհանրացումներով գոհանալն է, հակառակ իր իրագեկութեան եւ դատումի կարողութեան: Իրմէ առաջ եւ իր սերունդին գրական իրագործումներուն եւ դիմագծութեան մասին անդրադարձումով սահմանափակուած է գրականագէտին դատողական ծիրը: Անտեսումի հասնող ժլատութիւն է իրմէ վերջի սերունդի, այսինքն՝ երկրորդ յետ-պատերազմեան չրջանին յայտնուած ըսփիւռքահայ գրողներուն նկատմամբ, որոնց մէջ իրապէս արժանաւորներ չեն պակսիր, արժանաւորներ, որոնք զիրենք կանխող սերունդի վաստակին վրայ նոր յաւելումներ կատարեցին՝ արձակի եւ բանաստեղծութեան կալուածներէն ներս: 1979-ին կատարուած հարցազրոյցին առիթով, ինչպէ՞ս կարելի է անտեսել Պոլսահայ բանաստեղծութեան մէջ իրենց նորարարութեամբ դիմագիծ չինած դէմքերը եւ կատարել հետեւեալ հաստատումը. «Իրողութիւն է թէ վերջին երկու-երեք տասնամեակները չտուին ձայնը փնտոելի դարձնող դէմք մը, բայց չտուին նաեւ պատճառ որ մտածենք թէ բոլորովին ցամքած է բանաստեղծական երակը նորերուն մէջ»<sup>(9)</sup>:

Գրականագէտի իբր յատկանիշ անուրանալի են Վահէ-Վահեանի գրական ճաշակն ու հասկացողութիւնը եւ գրական երկ մը վերլուծելով զայն արժեւորելու եւ տեղաւորելու ձեռնհասութիւնը: Բայց

իր դժուարութիւնը եղած է ինքն իր կաղապարէն դուրս գալ չկարե-  
նալով դէպի նորը, արդիականը բացումի դժկամութիւնը: Կղպուելով  
իր ըմբռնումներուն ծիրին մէջ, կառչած մնալով իր տեսակէտներուն՝  
վանողական վերաբերում ցոյց տուած է դասականէն եւ աւանդակա-  
նէն կատարուած որեւէ շեղումի, յանդուգն փորձի եւ նորարար շար-  
ժումի եւ երեւոյթի նկատմամբ: Ինքն իր մասին խոստովանութեամբ  
մը հաստատած է այս՝ պատասխանելով այն հարցումին թէ, բանաս-  
տեղծութեան խորքին ու ձեւին նկատմամբ իր ըմբռնումը, ուղղու-  
թիւնը եւ արժեւորման չափանիշները կրա՞ծ են որեւէ փոփոխութիւն.  
«Իմ հասկացողութիւնս չի կրնար ենթակուած ըլլալ ազդեցութեանը  
առօրէական տեսութիւններու, կամ քմայքներու նորութեամբ: . . .  
Բանաստեղծութեան արժեւորումի մարզին մէջ, ժամանակի ընթաց-  
քին, ամէն մարդու չափ իմ հաշուոյս ալ ընդունելի աճումը մտաւոր  
պաշարի, դիտողական ընկալումներով եւ ընթերցանութեամբ ձեռք  
բերուած հմտութեան հետ միատեղ, կրնայ տուած ըլլալ աւելի ինք-  
նավստահ շեշտ մը իմ դատումներուս, հաստատումներուս՝ որքան  
հերքումներուս: Չափանիշի փոփոխութիւ՞ն — երբե՛ք: Սկզբունք-  
ներու աւելի հիմնաւորո՞ւմ — ապահո՞վաբար»<sup>(10)</sup>:

Սփիւռքահայ Գրականութեան ներկան յատկանշող հանգր-  
ուանին, բանաստեղծութեան թէ արձակի կալուածներուն մէջ, հոն  
ուր գրականութիւն մը զարգացնող կարելիութիւնները առկա՞յ են,  
արտասահմանեան պայմաններու բերումով եւ շփումով, նաե՛ւ տե-  
ղական մշակոյթներու մէջ յայտնուած նոր շարժումներուն՝ սփիւռ-  
քահայ գրական նոր սերունդները եւս նորարական փորձեր կատարած  
են եւ կը շարունակեն մինչեւ օրս կատարել: Գրականութեան պատ-  
մութեան այն օրինաչափութեան համաձայն, որ գրական իւրաքանչիւր  
սերունդ իր նոր խօսքն ու ստեղծագործական նորութիւնները կը բե-  
րէ գրականութեան զարգացման յառաջընթացին՝ սփիւռքահայ գրա-  
կանութեան մէջ եւս ի յայտ եկաւ եւ ուշադրաւ դարձաւ: Գրականու-  
թեան առարկայական եւ ողջմիտ դատումով ո՛չ կարելի է ամբողջու-  
թեամբ ժխտել եւ հերքել այդ փորձերը եւ ո՛չ ալ՝ լրիւ իւրացնել. . . :  
Ա՛յն ինչ որ մեր գրականութեան զարգացման ծառայող նորութիւն  
է ընդունիլ զայն եւ ըստ այնմ գնահատել. իսկ ինչ որ օտարին կապ-  
կումն է, անհարազատ ու խորթ է մեր գրականութեան աւանդներուն,  
որ աւելի շատ ծայրայեղ ձեւապաշտութեան մը տարօրինակ տարագ-  
ներուն մէջ կ'որոնէ նորարարութիւնը՝ չէ՛ր կրնար ու չի՛ կրնար վաղ-  
ուան մեր գրականութեան ուղին հարթել: Այդ ճիգը փորձող Ահեկա-  
նի երիտասարդները Պէյրութի ո՞ւր հասան. . . : Այդ ձեւերու փըն-  
տըռտուրք տարբեր ոճերու արտայայտութեամբ կը փորձուի, — միշտ

անհասկնալիութիւնը եւ առեղծուածայինը դրօշ դարձուցած, — ըՍ-փիւռքի այն բոլոր հայկական կեդրոններուն մէջ, ուր հայերէն լեզուով գրականութիւն կը մշակուի այսօր:

Գրանակագէտ Վահէ-Վահեանի հայեցողութեամբ նորարարութեան ըմբռնումը կը գործածուի եւ կը կիրարկուի «թեթեւամիտ եւ ծիծաղելի առումով», որովհետեւ ըստ իրեն. «ո՛չ մէկ խառնուածք կրնայ կրկնումն ըլլալ ուրիշի մը: Ստեղծագործ ամէն խառնուածք մանաւանդ՝ զգայարանքներու նո՛ր սարուածք է կեանքի երեւոյթներուն դիմաց, նո՛ր աչք՝ մարդոց եւ իրերուն վրայ բացուած: Իւրայատուկ բարեխառնութիւն կ'ունենան միշտ անոր ներքին խռովքները, իւրայատուկ երանգ՝ ընկալումները դուրսէն: Հետեւաբար, կ'ունենայ նոյնպէս անձնայատուկ նկարագիր՝ ինչ որ ծնի արարչական բաղադրումէն ներսի ծորումներուն եւ անոնց վրայ դուրսէն ինկած շողքերուն: Ծշմարիտ բանաստեղծութիւնը նո՛ր է, ու նո՛ր միայն կրնայ ըլլալ, միշտ եւ ամէն տեղ»<sup>(11)</sup>:

Այս սկզբունքէն մեկնող մտածումին զարգացումով նորարարութեան անունով յարուցուած աղմուկը կը համարէ «գործը անժառանգներուն, ցնորածին խամաճիկներ խաղցնող ձեռնածուններուն»<sup>(12)</sup>: Նորարարութիւն անուան տակ պարզուած այլանդակութիւններուն մէջ ոչինչ կը գտնէ, դատումի ուրիշ ծայրայեղութեամբ մը, որ նոր եղած ըլլայ: Չափի, յանգի զանցառումը բանաստեղծութեան մէջ. տողասկիզբի գլխագիրներու մանրագիրով փոխարինումը, տողերու կտրատումը. կէտաղբութեան անտեսումը փորձուած եւ կիրարկուած ձեւեր են մեր գրականութեան վարպետներուն կողմէ՝ Դանիէլ Վարուժանի, Սիամանթոյի, Միսաք Մեծարենցի, Եղիշէ Չարենցի եւ Կոստան Չարեանի, որոնք իբրեւ ճշմարիտ բանաստեղծներ, Վահէ-Վահեանի համաձայն, հետամուտ չեն եղած գրական տարազի մը քմայքոտ ձեւապաշտութեան, այլ՝ իրենց ինքնատիպ գրականութեան հարուստ խորքէն թելադրուած ձեւը բնականօրէն իր դրսեւորումը գտած է իրենց տաղանդին ուժով նուիրագործուած:

Բերքահաւաքի երրորդ հատորին առաջին մասը՝ «Դէմքեր հայ մշակութային կեանքի պարունակէն»ը իր նիւթերու եւ դէմքերու ընդգրկումով լայն բացած է պարունակը այդ բաժինէն ներս ներգրաւելու համար ազգային-քաղաքական դէմքերու կորուստին առիթով գրի առնուած ոգեկոչական գրութիւնները եւ իր օրին ԱՅԻԻ մէջ լոյս տեսած թղթակցական բնոյթի անդրադարձները: «Ե.-ժ.Ը. դարերու հայ գրականութեան նուիրուած, 14-28 Սեպտ. 1986, Երեւանի Միջազգային Գիտաժողովին» կարդացուած գեկոյցը, որ կ'անդրադառնայ հայ քնարերգութեան չրջափոխութեան՝ Նահապետ Քուչակի համաշխարհային արժէքին առանձնայատուկ գնահատութեամբ՝ չա-

հեկան ներդրում մըն է հայ քնարերգութեան պատմա-գրական ար-  
ժեւորումը կատարած գրականագիտական ուսումնասիրութիւններու  
ծիրէն ներս: Նման ուսումնասիրութիւններու համար Վահէ-Վահ-  
եանի լեզուն սակայն, կը մնայ ոչ հանրամատչելի<sup>(13)</sup>:

Մատթէոս Չարիֆեանի մահուան տասնամեակին առիթով,  
1934-ին գրած եւ գլխաւորաբար բանաստեղծը սեւեռող վերլուծումը,  
որ արեւմտահայ իրեն ճակատագրակից եղբրաբախտ բանաստեղծնե-  
րու՝ Պետրոս Դուրեանի եւ Միսաք Մեծարենցի հետ հոգեկան աչ-  
խարհի նմանութիւններն ու տարբերութիւնները գծելէ եւ Մատթէոս  
Չարիֆեանի արուեստին առանձնայատուկ գիծերը ցայտեցնելէ ետք՝  
զայն կը տեղաւորէ ժամանակակից մեր բանաստեղծութեան երիտա-  
սարգական խոռվքով, սիրոյ, արուեստի եւ «ներքին քայքայման»  
կրակով տագնապած հոգիներու մէջ: Անոր արուեստին լեզուական  
չնորհքը, որ գրականագէտին գնահատութեամբ «մեր լեզուին դիւ-  
րաթեք ու երգեցիկ ճկունութիւն մը» տուած է, կը կայանայ «պզտիկ  
ու հնչուն» բառեր ընտրելու Մատթէոս Չարիֆեանի գիւտին մէջ. «Ոչ  
մէկ խրթնութիւն իր լեզուին մէջ որ ունի առաւելութիւնը ըլլալու  
գերազանցօրէն երաժշտական նոյն ատեն: Գաղտնիքը պէտք է փնտռել  
պզտիկ ու հնչուն բառերու գիւտին մէջ որ Չարիֆեանինն է»<sup>(14)</sup>:

Վահէ-Վահեանի՝ վաղամեռիկ բանաստեղծին մասին գրած  
սոյն վերլուծական-ոգեկոչական գրութիւնը իր մասնաւոր տեղը կը  
գրաւէ, իր առաջնեկութեամբ, Մատթէոս Չարիֆեանի մասին յետա-  
գային ստեղծուած գրականագիտական ուսումնասիրութիւններուն  
մէջ:

Ուրիշ վաղամեռ բանաստեղծ մը՝ հայրենազարձ Անդրանիկ  
Թէրզեան, որ 1952-ին Երեւանի մէջ ինքնաշարժի արկածով կը մա-  
հանար, բացի բանաստեղծին առաջին քայլերը քաջալերողի իր դերը  
ընդգծելէն եւ անոր արժանիքներուն հաստատումը կատարելէն՝ Վա-  
հէ-Վահեան իր գրութեամբ պատասխան կու տայ այն գրիչներուն,  
մասնաւորաբար Անդրանիկ Ծառուկեանի Նայիրիին, որոնք առանց  
փաստական վաւերական տուեալներու, արկածը կը վերագրէին վար-  
չակարգին կողմէ նիւթուած խորհրդաւոր սպանութեան: Գրականա-  
գիտական բնոյթէ աւելի բանավիճային խորք ունի եւ կ'արտայայտէ  
գրականագէտ բանաստեղծին հասարակական կողմնորոշումի յու-  
զական տրամադրութիւնները<sup>(15)</sup>:

Ամերիկահայ գրագէտներ՝ Անդրանիկ Անդրէասեանի եւ Յա-  
կոբ Ասատուրեանի յորելեաններուն առիթով արտասանուած եւ գրի  
առնուած ողջոյնի խօսքերը, որոնք տեղ գրաւած են Բերքաւաւաւի  
երրորդ հատորին մէջ՝ որքա՛ն ալ պարագայական չեղտաւորում ու-  
նին, անո՛նք եւս կ'արտայայտեն հեղինակի մը իր դիմագիծին եւ

գրական յատկանիշներուն հարագատ ու ճշգրիտ բնորոշումներով ճիշդ տեղը սահմանելու գրականագիտական արժանիքը: Այդ շրջագիծէն ներս կը մտնեն նաեւ իր սերնդակից բանաստեղծին՝ Մուշեղ Իշխանի մահուան եւ մահուան տարելիցին առիթով անոր հետ իր մտերմութիւնը ոգեկոչող եւ գրականութիւնը բնութագրող գրութիւնները<sup>(16)</sup>:

Բերֆահաւաքին գրականագիտական բովանդակութիւնը արժեւորող գրութիւններ եւ ուսումնասիրութիւններ են այն ներածականներն ու յառաջարանները, որոնք գրի առնուած են իր կողմէ խմբագրուած կամ այլ հրատարակութիւններու առիթով. Հայ Գրականութիւն — Պատմութեան, Հատոր Ա., Հայաստանի Յուշարձաններ, Սեղա Պարսումեան-Տատոյեանի էջեր Արեւմտահայ Մտածումէն, Քաջ Նազար Երանգալէպի Տիրան Աճէմեանի երգիծանկարով պատկերազարդում, Ենովա Պետեանի Գոյապայքար Ներածական-յառաջարաններուն մէջ ամենէն աւելի կշիռ ներկայացնողը եւ գրականագիտական բերքին որակ գումարողը Հայ Գրականութիւն — Պատմութեան, Ա. հատորին Ներածականն է, որ հայ գրականութեան մէջ պատմուածքին մասնաւորաբար եւ գեղարուեստական արձակին արմատները վերբերելէ ետք՝ ազգային-քաղաքական պայմաններուն ծնունդ արեւմտահայ եւ արեւելահայ գրական լեզուաճիւղերու յառաջացումը եւ աշխարհաբար հայերէնի զարգացումը ուրուագծելով կը հասնի արդի իմաստով պատմուածքի սեռին մշակման հանգրուանին, որ իրապաշտներու շրջանին՝ 1880-ական թուականէն սկսեալ իր ոսկեդարը ապրեցաւ<sup>(17)</sup>:

Անի գրական ամսագրին լոյս տեսած գիրքերու տրամադրուած սիւնակներուն համար գրի առած իր գրախօսականներով, անկախաբար գրաքննադատի դատողական ձեռնահասութենէն, որ կարող էր գիրքին որակական արժէքն ու թերին տեսնել, չափել եւ վճռել, գրախօսականի իր սեռը ստեղծեց Վահէ-Վահեան: Գրախօսականի իր սեռէն Բերֆահաւաքի երրորդ հատորին մէջ նմոյշներ են Մուշեղ Իշխանի Հայաստան, Հալէպ, 1946, Չարեհ Պլպուլի Բաժակ մը երգ, Պուրբէշ, 1941, Դաւիթ Շահլամեանի Հանգրուան, Գահիրէ, 1947, Խորէն Լուսիկեանի Կարօտի երգեր, Բարիզ, 1948, Դեւի Իմ երգերը, Թեհրան, 1947, Նշան Շահէնի Դէպի գարուն, Հալէպ, 1948, Յակոբ Գուլումճեանի Արիւնոտ անապատ, Պոսդոն, 1949, գիրքերու մասին գրածները: Գիրքով հանդէս եկած սփիւռքահայ այս հեղինակներէն՝ Մուշեղ Իշխանն է, որ արդարացուցած է իր բանաստեղծական վաստակով եւ չիւնած դիմագիծով, եւ որոշ չափով մըն ալ՝ Դեւը:

Հայ հին ու նոր գրականութեան եւ մշակոյթին ընդհանրապէս լաւապէս ծանօթ գրականագէտին հմտութիւնը ընդգրկած է նաեւ մի-

ջազգային գրականութիւնը, որ կեդրոնացած եւ ծաւալած է իր նախասիրած հեղինակներուն շուրջ՝ թարգմանութեամբ թէ ուսումնասիրութեամբ: Օսգար Ուալլտի Տօրիքն Կրէյի Պատկերը վէպին թարգմանութեան իր յառաջարան գրած ուսումնասիրութիւնը գրաւած է Բերքահաւաքի երրորդ հատորին «Դէմք մը՝ միջազգային գրականութենէն» բաժինը: Իր օրին միջազգային գրական շրջանակները իրմով գրադոցուցած, կեանքի եւ գրականութեան մէջ զարտուղի դէմք ու երեւոյթ համարուած Օսգար Ուալլտի գրական անհատականութեան եւ կեանքի հանգրուաններուն հինգ արարներէ բաղկացած «եղերատրամներ»ուն հետ, սպառիչ վերլուծումով գրականագէտ Վահէ-Վահեան տուած է անոր գրականութեան միջազգային արժէքն ու Տօրիքն Կրէյի Պատկերը վէպին անկիւնադարձային տեղը Ուալլտեան Գրականութեան մէջ: Տեղ-տեղ ցուցաբերուած զգացական զեղումներն ու անվերապահ խանդավառութիւնները անտեսել տուած են Օսգար Ուալլտի զարտուղութիւնները, որոնք կենցաղային, թէ գեղագիտական ըմբռնումներու տեսակէտով՝ քննադատելի կը մնան: Բայց անկախաբար անկէ՝ հայ գրականագիտական միտքին համար Օսգար Ուալլտի եւ ուրիշ մեծերու մասին Վահէ-Վահեանի ուսումնասիրութիւնները կարեւոր ներդրումներ են<sup>(18)</sup>:

Ստեղծագործական, թարգմանական եւ գրականագիտական բնագաւառներէ ներս իրագործուած վաստակին մէջ, որ քսան հատորներէ ներս բաշխուած է, Վահէ-Վահեանի գրականագիտական բերքը եւս իր արժանի տեղը ունի: Այդ բերքը վիճելի, անընդունելի թէ ժամանակէն եւ գրական չափանիշերէն պաշտպանուած տեսակէտներով եւ տեսութիւններով, որոնք անուրանալի ներգործութիւն ունեցած են աւելի քան յիսուն տարիներու վրայ տարածուող սփիւռքահայ գրական հանրային ճաշակին եւ կարծիքին վրայ՝ անվարանօրէն գրականագէտ Վահէ-Վահեանը կ'արժանացնեն Սփիւռքահայ Գրականութեան պատմագիրին համարումին:

ՊէՊՕ ՍԻՄՈՆԵԱՆ

## ԾԱՆՕԹԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐ

1. Վահէ-Վահեան, Բերքահաւաք, հտ. գ., 1993, էջ 246:
2. «Սեմին վրայ», Բերքահաւաք, Գ., էջ 128:
3. Նոյն:

4. «Յառաջագահ գրականութիւն», *Բերքահաւար*, Գ., էջ 131:
5. Նոյն:
6. Նոյն, էջ 130:
7. «Սլոյք Սովետական Հայաստանի Գրողներու Բ. Համագումարին», *Բերքահաւար*, Գ., էջ 146:
8. «Հարցազրոյց Սահակ Միֆայէլեանի հետ», *Բերքահաւար*, Գ., էջ 260-261: Ասկէ կը նշուի որպէս «հարցազրոյց»:
9. «Հարցազրոյց», էջ 262:
10. «Զրոյց բանաստեղծին հետ բանաստեղծութեան մասին», *Արամ Սեփեթճեան*, *Բերքահաւար*, Գ., էջ 257:
11. «Հարցազրոյց», էջ 262:
12. Նոյն:
13. Զեկոյցին ամբողջութեան համար տես՝ «Հայ քնարերգութեան շրջափոխութիւնը եւ Նահապետ Քուչակ», *Բերքահաւար*, Գ., էջ 9-15:
14. «Մատթէոս Զարիֆեան — Բանաստեղծը», *Բերքահաւար*, Գ., էջ 30:
15. Այս մասին տես՝ «Անդրանիկ Թերզեան», *Բերքահաւար*, Գ., էջ 36-44:
16. Տես՝ *Բերքահաւար*, Գ., էջ 63-72, 73-74, եւ 91-99 յաջորդաբար:
17. Տես՝ «Ներածական», *Բերքահաւար*, Գ., էջ 170-179:
18. Այս մասին տես՝ «Դէմք մը՝ միջազգային գրականութենէն — Օսգար Ուայլտ», *Բերքահաւար*, Գ., էջ 102-123: